

Ltin  
V 491

1999



ՍՄԲԱՏ ԴԱԿԻՑԵԱՆ

ՅԱԴԵԳ

ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆ ԵՐՈՒԻՆ

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՏԱՆԱԻՈՐՆԵՐ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍՐԱԺՈՂՔԻ

Ա. ԵՎ. Բ. ՇՐՋԱՆԱԳԻՐԻ ՁԱԽԻ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԾԵԱՆ

(ՆԱԽԿԻՆ ՊԱՐԱՏԱՍԼԵԱՆ ՏՊԱՐԱՆ)

Սուլթան համայնքական, թիւ 14

1897

Այս հատորիկին մէջ ամիսիցինք մեր գրած քանի մը ոտանաւորները՝ պարզ ոճով եւ լեզուով շարադրուած՝ որոնք մանուկ հասակի ըմբռնումին յարմար ըլլալով՝ հածութեամբ պիտի կարդացուին, յուանք: Այս ճի՛ւղը մանաւանդ կարօտ է խնամուելու . կ'արժէ որ հոգածրւեան առարկայ ըլլայ ան՝ և մե՛ր միջավայրին ու ճաշակին յարմար, եւ մանաւորապէս մանուկներու հասողութեան համապատասխանող ոտանաւորներով՝ նոխացնենք մեր գլուխական մատենագրութիւնը :

Նատ փոքր ու համեստ այս ձեռնարկը առաջինն է, կարծենք, իր տեսակին մէջ . միայն թէ յաջողած ըլլանք՝ լեզուի, իմաստի եւ արուեստի պահանջումները գոհ սցուցած ըլլալ, որպէս մանուկ սերունդին մտաւոր մշակութեամ սատարել :

Հաւանական եւ ցանկալի է որ այս քանի մը ոտանաւորներու հրատարակումը գրգիռ մ' ըլլայ, եւ կարող Գրիչները յորդորուին մշակելու այս անտես առնուած սեռը, որ . թէեւ անփառունակ ու համեստ, սակայն ոչ նուազ օգ սակար ու շաբական է :

ԴԱՒԹԵԱՆ

Հ. 491

4491-60

## ՄԱՆԿԱԿԱՆ ՈՏԱՆԱՒՈՐՆԵՐ

### ԱԶՆԻՒ ՏՂԱՆ

Կար ու չի կար , հատ մը կար ,  
Մէկ պիտիտիկ տըզայ կար .  
Ժամ ու դպրոց երբ կ'երթար ,  
Աղուոր , աղուոր կը կարդար .  
Թէ՛ զպրոցը , թէ՛ տունը  
Միշտ խելօքիկ կը կենար :  
Վարժապետը կը հաւնէր ,  
Կուտար անոր պարզեւներ :  
Իսկ երբոր տուն գար տըղան  
Եւ մամային ձեռք պագնէր ,  
«Ապրի՛ս » կ'ըսէր ծեր մաման ,  
Կուտար պատկեր ու շաքար :

\* \* \*

Եթէ գուք ալ , նո՛յն նըման ,  
Խելօք կենաք , չըլլաք չար ,  
Պիտի օրհնէ ձեզ Աստուած  
Եւ պիտի տայ կեանք երկար :

## ՏՂՈՑ ԱՂՈԹՔԸ

Ո՞վ մեծ Աստուած ,  
Որ մեզ տղւած  
Ես բարի հայր  
Եւ զըթոտ մայր .  
Մաքրէ՛ մեր պիտոն  
Եւ մեր հոգին ,  
Տո՛ւր մեզ շնորհք  
Ընենիք աղօթք .  
Զըլլանիք անհոգ .  
Ապրինք խելօք ,  
Պարկեշտ ու հեղ .  
Եւ սիրենիք քեզ :



## ԱՌՏՈՒԻ

Կուկուլիկ կո՛ւ , կուկուլիկ կո՛ւ  
Կ'երդէ աքլորն առտուն կանուխ ,  
Կուկուլիկ կո՛ւ , կուկուլիկ կո՛ւ .  
Ելէք , տըղաք , կանուխ կանուխ :

Արեւն ահա կը փալփռայ ,  
Զորս զին ամէն բան կ'արթննայ .  
Կը մայէ զանը մէ՛ մէ՛ մէ՛  
Մօտի դաշտը արծէ մէրթմուն : **կ**

Ոստոստելու ճիւղ՝ ի ճիւղ՝ Յ. Յ.  
Ճիլ , ՚իլ , միլ , ՚միլ Շիրաց Ռժանչիկ ,  
Կը հաւաքէ խոտ , յարգեւ շիւղ  
Իր ձագերուն կազմէ բունիկ :

\* \* \*

Օ՞ն , արթընցէ՛ք , սիրո՛ւն տըղաք ,  
Հնչեց զանգակը՝ տան , տան , տան .  
Զեր դասերէն ետ մի՛ մընաք ,  
Շո՛ւտ ըսկըսէք աշխատութեան :

## ՆՈՒՆ

իմ աղուսոր շընիկ , իմ շընիկ սիրուն ,  
Կայտառ ու աշխոյժ կենդանի մ'ես դուն .  
Գիշեր թէ ցորեկ , առտու թէ իրկուն ,  
Կը հըսկես հօտին , կը պահես մեր տուն :

Վայ , եթէ օտար կենդանի կամ մարդ  
Մօտենայ մեզի՝ չար նըպատակով .  
Իսկոյն կը վազես՝ ի մի ակընթարթ ,  
«Հասէ՞ք» կը գոչես , հա՛վ , հա՛վ հաշելով :

Կամ եթէ աղուէսն ուզէ՝ խորամանկ՝  
Գողնալու համար հաւ , բադ կամ վառեկ՝  
Անցնիլ գիշերանց մեր պարտէզին ցանկ ,  
Կը հասնիս ու զայն կ'ընես ահաբե՛կ :

Իմ աղուորի՛կ չուն , իմ գեղեցի՛կ չուն ,  
Ունիս թաւ մազեր , աչքեր վառվըռուն ,  
Վընաս չես ի տար քեզ սիրողներուն ,  
Մեր հաւատարիմ պահապանն ես դուն :

Պըգտիկ մանուկներ քեզ շա՛տ կը սիրեն ,  
Իրենց ձեռքովը քեզի կուտան կեր ,  
Կը շոյեն ըստեւդ ու կը փայփայեն .  
Արթո՛ւն պահապան , խորոտի՛կ ընկեր :



## ԳԱՐՆՈՒԿՈՍ

Աղուոր գառնուկ մ'ունիմ  
Կակուղ դըմակով ,  
Մազերն է խատուտիկ  
Հետը ճերմակով :

Ճակտին ճիշդ մէջ տեղը  
Կայ բիծ մը սեւուկ ,  
Զեմ դադրիր շոյելէ  
Մազերը փափուկ :

Ինձմէ չի վախնար ան  
Հետս է մըտերիմ .  
Աչուկը պագնելով  
Վիզը կը փարիմ :

Վարժըւեցաւ՝ կ'ուտէ  
Ափիս մէջէն խոտ ,  
Գիտէ ինք սիրելըս  
Կը մընայ իմ մօտ :

Ինք ալ իս կը սիրէ  
Կ'ախորժի ինձմէ .  
Երբ հեռանամ քովէն ,  
Կը մայէ մէ՛ մէ՛ :

Առտու թէ իրիկուն  
Կը տանիմ ի պտոյտ ,  
Որ կանաչ խոտ ուտէ  
Կամ դալար առուոյտ :

Իսկ երբոր ծարաւնայ  
Կը տանիմ առուակ ,  
Իր դէմքը ցողանայ  
Զուրերուն յատակ :

Կուշա կուշա ջուր կը խըմէ  
Սըրինզիս ձայնով  
Յետոյ գոմ կը զառնայ  
Պառկիլ իր մօր քով :

«Իմ գառնուկ սիրական ,  
Իմ անուշ ընկեր ,  
Այսօր շատ յոգնեցար՝  
Ա՛լ քունդ է եկեր .

Գընա' , պառկէ' տեղըդ  
Քաշէ' խաղաղ քուն .  
Ես կը հըսկեմ վըրադ՝  
Հանդիստ եղիր դուն :

Ո'վ իմ անմե՛ղ գառնուկ ,  
Քեզի չեմ ձըգեր ,  
Անկեղծ սիրուդ փոխան  
Սիրտըս տամ նըւէր : »



## ՕՐՈՐ ԶԱՄԷԼԻՆ

Պառկէ' , աղուո՛ր Զապէլ , պառկէ' ,  
Մայրիկդ ալ թո՞ղ օրօր երգէ .  
Դուն քընացիր գառնուկի պէս ,  
Վըրադ հակենք մայրիկդ ու ես :

Թո՞ղ անուշիկ փըչեն հովեր ,  
Ըլլայ օրրանըդ տար ու բեր .  
Քաղցրիկ ձայնով ըսենք օրօր .  
Դուն բերկրանքն ես քու հօրն ու մօր :

Փակէ' , փակէ' աչքերդ անուշ ,  
Օրրանիդ մէջ քընէ մուշ մուշ .  
Քեզի հով տամ վարդի թերթով  
Հազար ապրիս հօրով մօրով :

Օրօր ըսեմ որ քընանան ,  
Դեռ պըզտիկ ես , պիտի մեծնաս ,  
Հիմա քընէ , ո'վ աղաւնի .  
Փեղ բերող մօր բի՛ւր երանի :

1989.



## ՀԱԻՆ ՈՒ ՎԱՐԵԿՆԵՐԸ

Նայեցէ՞ք , այ տըղաք ,  
 Հաւը իր ձագեր  
 Կուտ ուտել կը տանի՝  
 Ետեւն է ձրգեր :

Կըտ , կըտ , կըտ , կըտցելով՝  
 Կը քրքրեն գետին ,  
 Ետեւէն կը վազեն  
 Կերին մէկ կուտին :

Այսպէս կ'երթան խումբով՝  
 Հաւնոցէն պարտէզ ,  
 Կըտ , կըտ , կըտ , կը կըտցեն  
 Աղբիւը գէզ գէզ :

Տեսէ՞ք , ի՞նչ հաճոյքով  
 Հաւն իր ձագերուն  
 Կը հըսկէ , որ չըլլայ  
 Թէ երթան հեռուն :

«Կըռ , կըռ , կըռ , հո՞ս եկէք»:  
 Կանչէ մայրերնին ,  
 Անոնք կուտ գըտնելով՝  
 Նետեն փորերնին :

Այսպէս՝ մինչ իրիկուն՝  
 Զագուկներ զըւարթ  
 Կը շըրջին՝ քրքրելով  
 Աղբիւան եւ կամ յարդ :

Մէկ մ'ալ ձայն կը լըսուի՝  
 Երբ գայ իրիկուն ,  
 «Ճի՛ւ , ճի՛ւ , ճի՛ւ , վա՛ռեկներ ,  
 Եկէ՞ք գէպի տուն : »

Վառեկներն՝ հաւին հետ՝  
 Ա՛լ յոգնած դադրած՝  
 Տուն կը դառնան հանգչիլ  
 Հաւնոցը թառած :

## ՈՂՋ ԸԼԼԱՅ ՀԱՅՐԻԿԸ

Ազնիւ եղբայր իմ կայէն ,  
 Երբ հայրըս զայ չուկայէն ,  
 Կը բերէ մեզ ամէն օր ,  
 Խաղող , ծիրան , տանձ , ինձոր :

Ամէն անգամ որ ան գիւղ  
 Երթայ , բերէ հաւկիթ իւղ .  
 Մենք ալ օրը երկու հեղ  
 Կ'եփենք , կ'ուտենք ձըւազեղ :

Իսկ երբ երթայ մեղուարուն ,  
Անուշ մեղըր բերէ տուն .  
Քեզի համար մէկ բըջիչ  
Բաւ չէ՞ , ելլա՛յր Մըկրտիչ :

Հայրի՛ն երբ դայ ջաղացքէն ,  
Բաժին բերէ բաղարջէն ,  
Մէնք այդ հացէն քաղցրահամ  
Կ'ուտինք օրը չորս անդամ :

Երբ որ երթայ ագարակ ,  
Բերէ պանիր , սեր , կարագ ,  
Մածուն թարմ եւ չօթ բարակ ,  
Կ'ապշոպէնք արագ արագ :

Հայրիկն երթայ երբ պարտէզ ,  
Քաղէ առատ բերէ մեզ՝  
Աալոր , ձմերուկ ու շամամ ,  
Որ ուտելով առնենք համ :

Ողջ մընայ թող մեր հայրիկ  
Որ կը բերէ շատ բարիք .  
Օրհնեալ ըլլայ եւ Աստուած  
Որ մեզ հայրիկ է արւած :



Ծանօթ . — Նախընթաց բանի մը կտորները արդէն հրատա-  
րակուած են մեր միւս դասագրերուն մէջ :

( Զմեռուան պատկեր )

Զըմեռ օր մըն է ,  
Սաստիկ կը ձիւնէր .  
Բոլոր դաշտ ու լեռ  
Անտառն ու սարեր  
Ճերմակ էր պատեր՝  
Գևան իսկ էր սառեր :

Երկու թըռչուններ  
Չունէին կուտ , կեր .  
Եւ յուսահատած՝  
Իշեր էին ցած ,  
Մինչեւ գեղջուկին  
Խըրճիթն աղքատին :

Թըք , Թըք , Թըք զարկին  
Լուսանց ապակին ,  
Որուն ներսի դին  
Խըռնըւած այր , կին՝  
Շուրջը կըրակին՝  
Նստեր տաքնային :

Կամաց մը բացին  
Դուռը լուսանցին ,  
Եւ երկու թռչներ՝  
Իրարու ընկեր՝  
Տըկար , գողգոջուն՝  
Մըտան դէպի տուն :

Ամբողջ մէկ ձըմեռ ,  
Մեր փոքրիկ ձագեր  
Այդ տան մէջ կեցան ,  
Պատըսպարուեցան ,  
Կերան յագեցան  
Մինչ ի գուռ գարնան :

Տունին տըղաքներ  
Կուտային միշտ կեր  
Իրենց հիւրերուն՝  
Գորովով անհուն :  
Ձագերն ալ անվախ  
Խայտային ուրախ :

Երբ եկաւ գարուն ,  
Եղանակ սիրուն ,  
Մեր երկու թռչնիկ՝  
Գոհ եւ երջանիկ՝  
Հեռացան իսկոյն  
Դէպի իրենց բոյն :



## ԱՇԽԱՏԵՑԷՌ

Ո'րչափ ուժ ունիք ,  
Ո'րչափ որ կընաք ,  
Պէտք է աշխատիք՝  
Պարապ չի մընաք :

Ժիր մըշակն ահա  
Սրտը կը հերկէ ,  
Եւ առաս ցորեն  
Կը ստանայ անկէ :

Դարրինն իր մուրճը  
Կը զարնէ սալին .  
Կայծ ցայտէ շուրջը  
Մետաղք կը հալին :

Զուլհակն իր կըկոց  
Մէկ մ'աջ , մէկ մը ձախ  
Կուտայ ու կ'առնէ  
Երգելով ուրախ :

Հիւսնը իր ուրագ ,  
Կարուակն իր հաստ թակ  
Կը զարնեն թիք թաք  
Գործեն շարունակ .  
Դուռք ալ , մանուկներ  
Առէ՛ք օրինակ ,  
Միշտ աշխատեցէ՛ք  
Սըրտով գոհունակ :

Որչափ ո՛ւժ ունիք ,  
Ո՛րչափ որ կը ընաք ,  
Պէտք է աշխատիք  
Պարապ չի մընաք :



## ՄԵՐ ՏՆԱԿԲ

Մեր տունը մեծ չէնք մը չէ ,  
Չունի՛ ոսկի ձեղուններ ,  
Սակայն պալա՛տ մը կ'արժէ՝  
Մենք ենք անոր միակ տէր :

\*

\*

Հո՞ն ծընած են մեր պապեր ,  
Ու հո՞ն ապրած գո՞ն սըրտով ,  
Անուշ կեանք մը , անկնղծ սէր  
Հո՞ն կը վայլենք ապահով :

\*

\*

Մեր բունիկն է մեր տընակ՝  
Թէպէտ անշուք ու պըզտիկ՝  
Կը սիրենք զայն շարունակ  
Ու հոն կ'ապրինք երջանիկ :



## ԱՐԵՒԱԳԱԼ

Առառու եղաւ . երկնի զըսներ կը բացուին ,  
Ոսկի շողեր ցանէ արեւն իր չորս դին ,  
Կը փարատի մութ զիշերը , արշալոյս  
Կը զարդարէ՝ իր շողերով՝ ծաղիկ , բոյս »

\* \* \*

Տեսէ՛ք . սարին վերէն ծագի նա պայծառ ,  
Ամպին տակէն գուրս կը ցայտէ մեծափառ .  
Ոսկի՛ արեւ , ելի՛ր , չողա՛ լուսալիր ,  
Առանց քեզի , ծաղիկ ու ցօղ չեն փայլիր :

\* \* \*

Առանց քեզի մարդը ապոիլ կարո՞ղ է .  
Առանց քեզի կը բուսնի՞ տունկը հողէ .  
Առանց քեզի թոչուն կրնայ՝ գեղգեղել՝  
Սրարչին սուրբ անունն օրհնել յեղեղել :

\* \* \*

Անհունութեան մէջ ասպարէզզ արձակ է  
Հոն քըրքմագոյն ճաճանչներըդ արձակէ՛ .  
Կեանք տուր խոտին , ծաղկն , փոքրիկ միջատին ,  
Տաքցո՛ւր շողովդ մարմինը հէգ աղքատին :



## ՎԱՐԺԱՊԵՏ ԵՒ ԱՇԱԿԵՐԾ

(Նմանողաբար)

«Ա՛լ զըզուեցայ , ա՛լ ձանձրացայ  
 Սա զպոցէն , վարժապետէն .  
 Սեւ սեւ պատեր , սեւ տախտակներ  
 Սիրտս ու հոդիս մութով պատեն :  
 Ի՞նչ է աս , պէ՛ . ամէն առտու  
 Կանուխ ե՛լիր , դպրոց վազէ .  
 Միշտ դաս սերտէ , վարժապետին՝  
 Հրէ՛ ի՞նչ որ կամքը կ'ուզէ :  
 Միշտ նոյն տեղը գամուած նըստած՝  
 Առջիդ տետրակ , ձեռքըդ զըրիչ՝  
 Գըրէ՛ , կարդա՛ հաշիւ ու թիւ .  
 Գետինն անցնին տախտակ , կաւիճ ու

— Իսկ վարժապետն՝ ի պատասխան՝  
 Հսաւ անոր . «Աս կեա՞նք է որ  
 Ես կը վարեմ : Խեռ , ամսպիտան  
 Տըղաքներու հետ՝ ամին օր՝  
 Ապրիլ , եւ միշտ այս աթոռէն  
 Կըրինել անոնց՝ միշտ նոյն դատեր :  
 Եւ տըքնութեանց իմ փոխարէն  
 Գոնէ վայլե՛մ յարգանք ու սէր . . .  
 Բայց չէ՛ , անոնք՝ միշտ անուղղայ՝  
 Միշտ անհոգ են , ծոյլ ու տըզէտ :

Ո՞րն երկուքէս , դըժգո՞ն տըղայ ,  
 Այստեղ արդեօք ձանձրոյթ կը զգայ :

## ԳԻՇԵՐ

Իրիկուն է . արեւն իջաւ  
 Սարին ետեւ , պատեց խաւար .  
 Մարդ ու տըղայ , ոչխար ու հաւ  
 Կուտան իրենց գործին դաղար :  
 Մըշակն իր արտ հիմա թողած՝  
 Դառնայ իր տուն՝ մանգաղն ուսին .  
 Ուրախ սրտով նըստի սեղան՝  
 Զաւկըներուն հետ միասին :  
 Տաքուկ ապուր ու հաց համեղ  
 Կը ճաշակն ախրժանօք ,  
 Եւ փառք կուտան ձայնով անմեղ  
 Կերակրողին կ'ընեն աղօթք :

Արդ կը հընչէ ժամն հանգստի  
 Եւ ամնաքը կ'երթան ի քուն  
 Որ նո՞ր կորով շնորհէ պիտի  
 Իրենց խոնջած մարմիններուն :

Ոչխարները՝ փարախին մէջ՝  
 Կը վայելեն խաղաղիկ քուն  
 Ա՛լ չի լսուիր ծառին վըրայ  
 Ճիւ ճիւ ձայնը թոշուններուն :

Եւ երկինքի բարձունքներէն  
 Անթիւ կանթեղ՝ բոյլ բոյլ կախած՝  
 Արարածներ մինչ լուռ նիրհեն՝  
 Անոնց վրայ հըսկէ Աստուած :

## ԿՈՎ ԿԹԵԼ

( Նմանողաբար )

«Եկո՛ւ, եկո՛ւ, սիրո՛ւն կովիկ,  
Պատրաստեր եմ քեզի կովկիթ.  
Կըկուզ նըստիմ ես քու քովիկ  
Չորս ծիծերուդ քաշեմ պըտիկ :

Հեղիկ հեղիկ կայնէ՛ առջիս,  
Ծըծերդ առնեմ մէջը ափիս,  
Տամ քեզ լակըդ, կուշտ կուշտ խըմէ՛  
Պըտուկներէդ կաթը հանէ :

Առջիդ դընեմ կերըդ բուռ բուռ,  
Լեցուն պուտեր ափիս մէջ առ՛ւր .  
Վեր մի՛ քաշեր կաթըդ համեղ  
Քեզ պատրաստեմ պառկելու տեղ :

Քու հորթի՛դ ալ ես կուտամ կեր,  
Ան չի՛ մեռնիր, մի՛ մի՛ վախեր .  
Հանդարա կեցիր, թո՛ղ առւր կըթեմ,  
Թէ ո՛չ ամանըս կը վաթեմ :

\* \* \*

Կովիկն հանդարա կայնած լըռիկ՝  
Բացաւ ծըծին լեցուն պըտիկ,

Մարզը կըթեց ամուր ամուր՝  
Ճերմակ կաթը հանեց փըրփուր :

Անուշ կաթով մինչեւ բերան  
Լեցաւ խոշոր կաթին աման .  
Խե՛ղճ հորթուկին բան չի մընաց  
Ա՞ն ալ տըրտում մէկդի գընաց :

Հանելուկ

Չորս կախիչ  
Չորս կոխիչ  
Երկու խշտիչ  
Մէկ տըրմպումիչ ՐԱԴԱՐԱ



## ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԳ

Բա՛րեւ, ընկե՛րք, մենք ալ ահա  
Հրաջինք զուգապար,  
Ուրախութեան ժամ է, հըբճուինք,  
պարե՛նք անդադար :

Զըլլա՛յ աըլսրինք մենք՝ սըրտով  
Այլ ըզբօսնունք անխըռով։  
Հաճոյքն եւ ըզբօսանքն  
Ընկեր ունենանք :

Խնդա՛նք, խնդա՛նք, հա՛, հա՛, հա՛, հա՛,  
Եըրջապարնիս կ'ընենք ահա .  
Ձեռք ձեռքի մէջ ապա՝  
Զոյզը տեղն երթայ :

Հիմա, զոյզ զոյզ առաջ նետուինք,  
Խոնարհութեամբ ետ ետ քաշուինք .  
Ապա, թո՛ղ տանք ձեռքերնիս,  
Անցնինք տեղերնիս :

Երգի պարի ժամ է, տըզա՛ք,  
Պիտի հընչէ հիմա զանգակ .  
Խաղը կուտայ մեղ աշխոյժ  
Աշխատելու ոյժ :

## ԵՐԿՐԱԳՈՐԾԻՆ ՔՐՏԻՆՔԸ

- Գարնան առջի օրէն  
Դաշտ կ'երթայ անի ,  
Յոզնին ի՞նչ է՝ չիյտէ՛ ,  
Անխոնջ կը բանի :  
Թէ՛ ցուրտ ըլլայ, թէ՛ տաք ,  
Անձրեւ կամ չոր օդ՝  
Ան իր արտին մէջ է՝  
Աշոյժ ու փութկոտ :
- Արօրը եզերուն  
Լըծած կը վարէ ,  
Դէպ առաջ դէպի ետ  
Տանի ու բերէ .  
Տակն ի վըրայ կ'ընէ  
Հողը ծարէ ծար ,  
Քըրտինքով կը թըրջէ  
Արտին հողն ու քար :
- Արեւին ջերմութեամբ ,  
Ցողով անձրեւին  
Ատոք հունձքերն ահա  
Շողան ծածանին .  
Դաշտ ու լեռ կը փայլին  
Առած ոսկի գոյն՝  
Ի՞նչ հաճոյք է զիտել  
Հասկերը հասուն :
- Թէպէտ շողն արեւուն  
Կապարի նըման  
Օրն ի բուն՝ ամառ՝  
Կ'իշխէ իր վըրան ,

Բայց ա'ն մի՛շտ կ'աշխատի  
 Զի ժա՛մ է հունձքի ,  
 Ժա՛մ է վարձքն առնելու  
 Առատ քըրտինքի :  
 5. Անոր դէմքը հովէն ,  
 Արեւէն այրած՝  
 Թեւերը վեր սոթտած  
 Լայնկէկ կուրծքը բաց  
 Կը յոդնի , կը տքնի  
 Կապել խուրծ որայ  
 Որոնք գէզ գէզ կ'ընէ  
 Իրարու վըրայ :  
 6. Կալին մէջ կը ծեծէ  
 Հասկը գեղնագոյն ,  
 Թէ՛ ցորեն եւ թէ՛ յարդ  
 Կը տանի իր տուն .  
 Կը լեցուին ամբարներ ,  
 Մինչեւ 'ի բերան  
 Վարձքը կ'առնէ մըշակն  
 Իր աշխատութեան :  
 7. Թափէ՛, մըշա'կ, թափէ՛  
 Քու ճիզն ու քրտինք ,  
 Քու շընորհիւ ամէնքս  
 Հաց կ'ուտենք, կ'ապրինք .  
 Հազա՛ր երնեկ քեզի  
 Որ վարես գոն կեանք ,  
 Աշխարհի օգտակա՛ր  
 Է քու աշխատանք :

## ՍԱՐԵԱԿ

Սեւո՛ւկ սարեկիկ ,

Եկո՛ւր մեզ մօտիկ ,

Գեղգեղէ՛ գարունն

Աս մեր գաշտերուն :

Քու պէսպէս գեղգեղ

Սար ձոր՝ ամէն տեղ՝

Թող լըսուի զըւարթ ,

Հըրճուի ամէն մարդ :

Ծառեր , գալարիք ,

Եւ գոյն գոյն ծաղիկ

Թող աճին շուտով

Գարնան ջինջ ցօղով :

Անտառ , այգեստան ,

Պարտէզ , բուրաստան

Թող ակնապարար

Փալլ տան բիւր հազար :

Ծաղիկ ծիրանին ,

Սալորն ու գեղձին

Բուրմունքով անոյշ

Տան մարդուս կեանք , յոյս :

Սարեկը եկաւ

Ու մեզի բերաւ

Պայծառ արեգակ

Ու ջերմ եղանակ :

Հալեցան ձիւներ ,  
Բացուեցան դաշտեր ,  
Եւ մարդիկ համայն  
Գործի ըսկըսան :

Դաշտ ու ծառաստան  
Ծաղկիլ ըսկըսան ,  
Անուշ բուրմունքով  
Սըրտեր լեցուեցան :

Սըրտով գոհունակ  
Աստուծոյ փառք տանք  
Որ մեզ՝ գարունի  
Հնէ արժանի :

Թո՛ղ պայծառ արեւ  
Ու կանաչ տերեւ  
Մեզ երջանկութեան  
Քաղցրիկ յոյսը տան :

(Աղիւր)



## ՄԱՆՈՒԿԻՆ ԱՂՕԹՔԸ

Ո՞վ հայր , կը պաշտէ ըզքեղ իմ հայրիկ ,  
Ու կ'երկըրպագէ ի ծունըր իշած .  
Անունդ է անեղ , անունդ է քաղցրիկ ,  
Քեզի կ'աղօթէ մայրըս գետնամած :

Կ'ըսեն թէ երկնի պայծառ արեգակ  
Խաղալիկ մ'է լոկ քու մեծ զօրութեան ,  
Թէ՝ այն չողուն գունտը ոտքերուդ տակ  
Կը շարժի կարմիր կանթեղի նըման :

Կ'ըսեն թէ կեանքը գու՞ն կուտաս թըռչնոց  
Որ դաշտերուն մէջ թըռչին ու երգեն .  
Դո՛ւն կուտաս հոգի պիտիտիկ տղոց  
Որ ըզքեղ ճանչնան , քեզի աղօթեն :

Առատ պարզեւներ ու բարիքդ անհուն  
Միշտ կը լեցնեն աշխարհ համօրէն ,  
Մարդ ու կենդանի , միշտաս ու սողուն  
Զեն մընար անմասն քու շընորհներէն :

Գառնուկն իր խոտը կ'երթայ ճարակի ,  
Այծն ալ ծըղօտ մը կըրծէ մացառէն ,  
Ճանճը բաժակէն ծըծէ շիթ կաթի ,  
Եւ ամենքն ուղեն օրհնութիւն առ ին :

Ի՞նչ պէտք է ընենք որ չընորհներուդ  
Ըլանք արժանի՝ առառու իրիկուն ,  
Երբ ցորեկ է լոյս , կամ գիշեր է մութ՝  
Ի՞նչ ընելու ենք . — Յիշել Քու անուն :

(Թարգմանաբար)

ԾՂՐԻԴ ՈՒ ԹԻԹԵՌՆԻԿ

(Առակ)

Ծըղրիդ մը խե՞զձ , փոքր ու նըկուն ,  
Խոտերուն մէջ նըստած՝ տըխուր՝  
Թիթեռնիկ մը տեսաւ փայլուն  
Որ գաշտին մէջ՝ զըւարիթ կ'ոստնուր :  
Շող կ'արձակէր , կը փալփըլար՝  
Կարմիր , կապոյտ գոյնով պայծառ .  
Ծաղկափըթիթ , յոյժ գեղեցիկ , սըլըրկիկ՝  
Կը թռչըսէր , կ'անցնէր ծաղկէ ի ծաղկէ :  
Ծըղրիդն հառչեց սրբաին խորէն ,  
Եւ ըսկաւ սապէս խօսիլ ինքնիրէն .  
«Ո՛րչափ անգութ է Մայր-Բնութիւն  
Որ անոր տըւաւ  
Շընորհներ անբաւ .  
Եւ զիս՝ չար բաղդէս՝  
Խե՞զձ թողուց այսպէս :  
Զունիմ հանձար , գեղեցկութիւն .  
Թըշուառ կ'ապրիմ՝ զուրկ շընորհքէ՝  
Ամէն մարդ ալ զիս կ'անարգէ .  
Կեանքս է տըխուր  
Ապրիլս է զո՞ւր :  
Ի՞նչ բաղդ անգութ  
Անշուք եւ մութ :»  
Մինչդեռ այսպէս կը տըրտընջար ,  
Հոն կը հասնի տըղոց մի պար ,

Որ կը սկըսի՝ խելացընո՞ր՝  
Վըրան վաղել թիթեռնիկին .  
Նախանձելով ամէնքն անոր՝  
Կ'ուզեն բռնել : Անսնցմէ մին  
Կը նետէ թաշկինակ ,  
Եւ միւսը՝ իր գիսարկ :

Ողորմելի միջատն ՚ի զո՞ւր , վայրապա՞ր ,  
Անսնց ձեռքէն ազատելու կը ջանար .  
Միս կը բռնէ թեւէն , մէկալը՝ զլիսէն ,  
Երրորդ մ'ալ գայ քաշել մէջքէն :  
Այդչափ ջանքերն են աւելորդ  
Եշոտելու ողորմելին :

«Օհո՞ , Ծղրիդն ըսաւ , ա'լ չեմ նախանձոտ ,  
Փա՛ռք , հազա՞ր փառք իմ այս խեղճուկ վի-  
ճակին .

— Թէ երջանիկ ապրիլ կ'ուզեն ,  
Համեստ , անշուք ապրելու ես :»

(Թարգմ.)

(\*) Յետապայ տաղերգի հեղինակն է Ազն. Տնքրօր Յ Թիթեռնիմ էթէնիի , մասնաւոր բժիշկ Ն. Վեհափառութեան Շահին Պարսից : Եր գողտիկ պարզութեան համար այս տաղերգը կցեցինք մեր Նուերին , իբր չենադ զարդ՝ վւսան ներողամտութեան վրայ ազմի Բժեկապետին որ այնեան նախանձախնդիր է Հայ մանուկներուն մատաւր զարգացման :

ԱՂՋՈՇՆ ՅԻՍՈՒՍԻՆ

(Տաղ Ծննդեսն)

Եղանակ՝ «Եօն անծ օ ռատիէօ վիզաժ»ի

Բարի՛ եկիր , մանկիկ Յիսուս ,  
Շատ բարի , (կրկնե՛ք)  
Դու մեղ բերիր ուրախ զըւարթ  
Նոր տարի .  
Կ'ասեն թէ Դու մեծ արքայ եւ  
Երկնաւոր ,  
Թէ հրեշտակներ Քեզ ծառայեն  
Բիւրաւոր :  
Բայց Դու՝ թողլով երկինք եւ փառք  
Մեղ համար ,  
Բեթեհեմի անշուք այրին  
Մարդացար :  
Ոսկի , կընդրուկ , զըմուս բերին  
Քեզ մոգեր .  
Խեղճ մանուկներ՝ ի՞նչ բերենք մենք  
Քեզ նըւէր ,  
Մեր սիրան է մեր միակ նըւէրն  
Անարժան .  
Թէ կ'ընդունիս , ահա՛ Քեզ այն  
Յիսո՛ւս ջան ,  
Յիսո՛ւս ջան :

ՀՀ Ազգային գրադարան



NL0248505

